

IMRE MADÁCH

ՄԱՐԳՈՒՆ ՈՂԵՆԲԳՈՒԹԻՒՆԸ

ՊԱՏԿԵՐ Ը.

Փրակայի մէջ: Կայսերական պալատին պարտեզը, աջակողմը պուրակ, ձախ կողմը աստղաբաշխական դիտարան, առջեւը լայն պատըզամ մը՝ Քեփլէրի գրասենեակով, աթոռով եւ աստղաբաշխական գործիքներով: Արուսեակ իբր Քեփլէրի օգնականը՝ պատշգամին վրայ է: Պարտեզին մէջ պալատականներ ու տիկիներ խումբեր կազմած կը պտըտին, մէջերնին է մանւ եւա, իբր վառվառէ, Քեփլէրի կինը: Հոռուտի կայսրը խօսակցութեամբ զբաղած է Քեփլէրի հետ, որ Ադամն է: Հեռուէն՝ հերետիկոսի մը խարոյկը կը վառի: Երեկոյ է, ապա գիշեր: Երկու պալատականները տեսարանին առջեւէն անցնելով կը խօսին:

ԱՌԱՋԻՆ ՊԱԼԱՏԱԿԱՆ

*Պարո՞յկ մը կայ հոն նորէն, ո՞վ է տաքցողն.
Վըհո՞ւկ մ'արդեօք Թ'հերետիկոս:*

ԵՐԿՐՈՐԿ ՊԱԼԱՏԱԿԱՆ

Ձեմ դիտեր:

*Նորոյթ մը չէ, ուշադրութիւն չի դրաւեր,
Պարոյկի՞ն շուրջ կը հաւաքուի լոկ խուժան՝
Ու չի հրճուիք այլեւս ան ալ մոլեղին,
Լուռ կը դիտէ մրմըռալով ինքնիրեն:*

ԱՌԱՋԻՆ ՊԱԼԱՏԱԿԱՆ

Այսպիսի դէպք՝ տօն մըն էր մեր ժամանակ,
Կը վազէին նախարարներն արքունիք:
Ժամանակներն ինչպէս վատթար կը դառնան: (Կ'երթան):

ԱՐՈՒՍԵԱԿ

Հաճելի է կըրակն՝ այս զով գիշերին,
Երկար ատեն է, կը վառի իսկապէս:
Բայց կը վախնամ թէ ան շուտով շիջանի,
Ո՛չ առնական որոշումէն մարելով,
Եւ ոչ իրերը նկատելու նոր ձեւէն,
Այլ քանի որ այս անտարբեր դարուն մէջ՝
Խանձողին վրայ կոճըղ նետող պիտ' չըլլայ.
Ուստի ես ալ կընամ մըսիլ անկէ վերջ:
Ա՛խ, անօդուտ, դաղափարներն այսպէս մեծ,
Ողորմելի վախճան պիտի ունենան: (Կ'երթայ դիտարան):

(Հոռտովի եւ Ադամ առաջ անցնելով):

ՀՌՈՏՈՒՓ

Գեփլէր, շուտով աստղադիտակ յօրինէ,
Գիշերը գէշ երազ տեսայ, կը սոսկամ.
Նայէ աստղս, ի՞նչ զուգութեան մէջ է արդ.
Ջարագուշակ նշան մը կար ծիրին մէջ
Նախորդ օրն ալ, հոն տեղ՝ օձին գլխուն մօտ:

ԱԴԱՄ

Պատուէրդ, արքայ, կը կատարեմ անյապաղ:

ՀՌՈՏՈՒՓ

Վըտանդաւոր օրերն ապա երբ անցնին՝
Պիտի սկսինք վերըստին մեր մեծ ձեռնարկն,
Որ անցեալ օր անյաջող էր մ՞ուռնեցաւ:
Խուղարկեցի դարձեալ Հերմէսն Եռամեծ,
Սիւննեղիս, Պարալիստս եւ Ալբերտ,
Սողոմոնի բամալին եւ այլ երկեր,
Մինչեւ որ հուսկ՝ դործուած սըխա՛լը դըտայ:
Մինչ ծեր արքան բոցէն հրաշէկ կը դառնար,
Ազուաին հետ կարմիր առիւծն երեցաւ:

Միացած զոյդ մոլորակներն ազդեցիկ
 Կրկնակ սնդիկն անմիջապէս յայտնեցին,
 Ու մետաղին իմաստութեան ազն իջաւ:
 Սըխալեցանք սակայն խոնաւ կրակը մենք,
 Եւ ցամաք ջուրն, անոր համար չէացաւ
 Սուրբ զուգութիւնն ու փառաւոր հարսանիք,
 Որ թարմութիւն կ'ընծայէ ծէ'ր մարմինին,
 Ու զորչ մետաղն ազնուական կը զործէ:

ԱԴԱՄ

Վեհափառ Տէր, հասկըցայ:

ՀՌՈՏՈՒՓ

Դեռ խօսք մըն ալ.

Գէշ լուրեր կան պալատին մէջ քու մասիդ,
 Թէ աշակերտ դարձեր ես նոր ուսումին,
 Դաւանութիւնն եկեղեցոյ կը մաղես:
 Իսկ հիմա մայրդ իրբեւ վըհուկ դարչելի
 Բանտ կը նստի՝ ամբաստանուած ծանրապէս,
 Զոր դուն այնքան յամառօրէն ու անխոնջ
 Ազատելու համար ջանք չե'ս խընայեր,
 Արդարապէս կասկածի տակ կ'ենթարկուիս:

ԱԴԱՄ

Վեհափառ Տէր, ես իր որդին եմ, ներէ':

ՀՌՈՏՈՒՓ

Եկեղեցին քու մայրդ է հարազատ:
 Աշխարհս լաւ է եղածին պէս, հանդիստ թող,
 Ու մի՛ ուզեր յամառօրէն սրբապրել:
 Պարզեաներով չըլեցուցի՞ արդեօք քեզ:
 Հայրդ, դետես, լոկ զինեպան մ'էր եղած.
 Պատիւը կ'ս տարակոյսէն փրկեցի,
 Թէեւ ինծի շատ նեղութիւն պատճառեց:
 Բարձրացուցի քեզ զահիս մօտ, եւ այնպէս
 Կրցար խնդրել ձեռքը Միւլէր Վառվառի:
 Ուստի տրգա'ս, ըրդոյշ եղի'ր, կը կրկնեմ: (Կ'ելլէ):

(Աղամ մտածութիւններու մէջ ընկզմամ, պատշգամին սանդուխին
 քով կը կենայ: Երկու պալատականներ առաջ գալով):

ԵՐՐՈՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ

Տէ՛ս, աստղադէտն ի՛նչ մտածկոտ է նորէն:

ԶՈՐՈՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ

Նախանձն է որ զինք կը մաշէ շարունակ,
Զի կընար նոր միջավայրին իր վարժիլ,
Ռամբիկը միշտ մէջէն կու գայ երեւան:

ԵՐՐՈՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ

Զի՛ հասկընար ան՝ թէ ասպէ՛տ միակական՝
Կինը թէեւ աստուածօրէն կը պաշտէ,
Եւ իր արիւնն իսկ պատրաստ է թափելու
Եթէ երբեք պատինն անոր զրպարտուի:
Երկրորդական նպատակներ կը տեսնէ
Յարգանքին մէջ՝ որ իր տիկնոջ կ'ընծայուի:

(Եւս ուրիշ խումբի մը հետ գալով՝ երկու պալատականներուն կը միանայ եւ խնդրով երկրորդ պալատականի ուսին կը գարնէ իր հովանարով):

Ե Ի Ա

Գրեմ՛ Ասպետ, զըթա՛ ի սէր Աստուծոյ,
Կատակներուդ վրայ խնդալէս կը մարիմ:
Տէ՛ս, ի՛նչ լուրջ են հոս այս երկու պարոններ,
Նոր ազանդի՞ն միթէ ոգին անիծեալ
Զեր սրտերն ալ զբաւեց. մէկդի՛ աչքերէս:
Զեմ՝ հանդուրժիր ես այս սերունդը մարձոտ,
Որ մեր վըրայ կը նախանձի յոռետես՝
Այս աշխարհի համար հանդարտ ու չէնչող,
Ու նոր մը արդ կը յաւակնի յօրինել:

ԵՐՐՈՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ

Այս մեղադրանքն, ազնիւ Տիկին, մեղի չէ՛.
Այս աշխարհն ս՛ով մեղմէ փոխել կը ցանկայ:

ԱՌԱՋԻՆ ՊԱԼԱՏԱԿԱՆ

Մարդ մը կայ հոն, եթէ սըխալ չեմ տեսներ,
Մարդ մը՝ այս մութ նըշաններով դէմքին վրայ:

Ե Ի Ա.

Ամուսինս է, խեղճը, — ի սէր Աստուծոյ,
 Խընայեցէք իրեն՝ նըման կասկածներ,
 Առջեւս զոնէ, որ սուրբ կապով մը իրեն
 Միացած եմ: — Ան հիւանդ է, շատ հիւանդ:

ԵՐԿՐՈՐԳ ՊԱՂԱՏԱԿԱՆ

Ան հիւանդն է ձեր աչքերուն շողշողուն:

ԵՐՐՈՐԳ ՊԱՂԱՏԱԿԱՆ

Պիտ'անպատուէ՞ր քեզ նախանձի կասկածով,
 Զոր ընելու ոչ ոք պիտի յանդրդնէր:
 Ո՛հ, երանի՛ր, կարենայի իբր ասպետ
 Զեռնոց նետել՝ անոր ժըպիրճ երեսին:

(Մինչ այս Ադամին կը հասնին):

Ի՛նչ լաւ է որ հանդիպեցանք, ո՛հ Վարպետ.
 Կալուածներուս ես այցելել կ'ուզէի,
 Կ'ուզեմ ողի դուշակութիւն մ'ունենալ:

ԱՌԱՋԻՆ ՊԱՂԱՏԱԿԱՆ

Իսկ ես դաւկիս աստղը զիտնալ կը ցանկամ.
 Կէս դիշերին աշխարհ եկու անցեալ օր:

ԱԴԱՄ

Վաղն ասուտ պատրաստ կ'ըլլան երկուքն ալ:

ԶՈՐՐՈՐԳ ՊԱՂԱՏԱԿԱՆ

Մենք ալ երթանք, քանի մտէնք կը մեկնին:

ԵՐՐՈՐԳ ՊԱՂԱՏԱԿԱՆ

Գիշեր բարի՛ր. — ստեղծութիւնիդ սա է տիկին: (Փախալով):
 Ու մէկ ժամէն...:

Ե Ի Ա

(Փսիսալով)

Պուրակին մէջ, աջակողմ... :

(Բարձրաձայն)

Գիշեր բարի՛. եկուր Յովհանն, սիրելիս :

(Ամէնքը կ'երթան: Ադամ եւ Եւա պատշգամին վրայ կը մնան: Ադամ բազկաքոռի մը մէջ կը նստի: Եւա առջեւը կը կենայ: Միշտ աւելի կը մթնայ):

Ե Ի Ա

Քիչ մը դրամի պէտք ունիմ ես, Յովհաննէս :

ԱԴԱՄ

Դանդ մ'ալ չունիմ, արդէն տարիւր ինչ որ կար :

Ե Ի Ա

Կարօտութի՞ւն պիտի քաշեմ յաւիտեան :
 Զերդ սիրամարդ՝ պալատական տիկի՛ններ
 Կը պճնին, մինչ ես կ'ամչնամ երեւնալ :
 Երբ մէկ կամ միւս պալատականը ժպտուն
 Կը խոնարհի առջևս ինձի ըսելով,
 Թէ թաղուհին ես եմ միայն իրենց մէջ,
 Քեզի համար ես ամօթով կը մընամ
 Որ դուն միայն կ'անտեսես քու թագուհիդ :

ԱԴԱՄ

Գիշեր ցերեկ չե՞մ յողնիւր ես միթէ .
 Քեզի համար կը մատնեմ իմ զիտութիւնս .
 Կը պղծեմ դայն՝ սուտ դուշակութիւն ընելով,
 Եւ աստղերէն ժամադէտներ սին, ունայն .
 Կը ծածկեմ ինչ որ հողիս ճիշդ կ'ըմբռնէ,
 Եւ կը յայտնեմ լեզուով կեղծիքը միայն :
 Պէտք եմ ստուգիւ շառագունիլ, վասն զի
 Աւելի քան Սիպիլլաներն եմ վատթար,
 Անոնք դոնէ կը հաւատային իրապէս
 Գուշակուածին, մինչդեռ ես չեմ հաւատար .
 Բայց դայն կ'ընեմ՝ հրճուեցնելու համար քեզ :
 Անարդար վարձքն ալ ի՞նչ բանի դործածեմ .

Այս աշխարհիս վրայ ես բանի պէտք չունիմ,
Գիշերը լուկ, աստղերն անոր շողչողուն,
Ու մեղեդին խորհրդաւոր դունտերուն.
Մնացածը քուկդ ըլլայ. — Բայց ես ի՞նչ ընեմ.
Արքունական դանձարանն է դատարկ միշտ,
Ոնդրանքէս ետքն ալ կը վճարեն անկանոն:
Եւ հիմակ ալ, ինչ որ ստանամ վաղ առտու,
Քուկդդ ամբողջ պիտի ըլլայ. բայց, աւա՛ղ,
Քու ապերախտ ըլլալդ է որ ցաւ կու տայ:

Ե Ի Ա

(Լալագիմ)

Ձոհողութի՞ւնդ իմ երեսիս կը զարնես:
Միթէ ես ալ բաւական չե՞մ զոհուիլ քեզ,
Երբ կապեցի, ազնուական տան մ'աղջիկ,
Երկրայելի աստիճանիդ, ապագաս:
Եւ ինձմով չէ՞ որ դու մըտար բարձրագոյն
Ընկերութեան մը մէջ: Մերժէ՛, ապերախտ:

ԱԳԱՄ

Երկրայելի ծաղո՞ւմ ունի գիտութիւնն
Ու հողին, նո՛յնպէս շողն՝ իջնող երկինքէն,
Որ կը հանդիմ ճակտիս վրայ. ասկէ վեր
Ո՛ւր կայ ուրիշ ազնուական ցեղ՝ արիւն.
Ինչ որ դուք այս անունով կը կոչէք
Տըկար մաշած պուպրիկ մըն է անհողի,
Իմըս՝ յաւերժ երիտասարդ, հրզոր է: —
Ա՛հ, կին, թէ զիս հասկընայիր, թէ հողիդ
Այնքան ըլլար ինձ միացած, ինչպէս ես
Կը կարծէի առաջին համբոյրէդ,
Ինձմով հըպարտ կ'ըլլայիր դուն, եւ չէիր
Փնտտեր իսկ դուն երջանկութիւնդ ինձմէ դուրս,
Ձէիր տանիր ուրիշներուն՝ ինչ որ քա՛ղցր
էր քու մէջ, լուկ դառնութիւնները պահած
Ընտանեկան քու յարկին: Ա՛խ, գիտնայիր
Կին, քեզ ի՛նչքան անհուն սիրով սիրեցի,
Եւ կը սիրեմ այժմ ալ, սակայն շատ դառն է
Եւ կրճու մեղրն այն՝ որ կ'իջնէ սրտիս վրայ:
Կը տեսնեմ արդ ցաւով, որքան ազնիւ պիտ' ըլլար

Սիրտըդ՝ եթէ իսկապէս կին ըլլայիր .
 Ճակատադէրն ոչնչացուց այլեւս կինն՝
 Կուռքի մը զայն վերածելով, ինչպէս զարն
 Ասպետական՝ զայն աստուած մ'էր դարձուցած :
 Բայց դեռ հաւատք մը կար մեծանձն այն դարուն
 Կընոջ վրայ, այլ դաճածներու այս դարուն
 Ոչ ոք այլեւս կը հաւատայ, եւ միայն
 Կոսպաչտութիւնն է ծածկարանը աստին :
 Կը դատուէի քեզմէ, կը պատուէի սիրտս ալ,
 Թէեւ ցաւով . թերեւս հանդիստ ըլլայի,
 Դուն ալ առանց ինծի դուցէ աւելի՛
 Երջանիկ, բայց՝ հակառակ են սահմանուած
 Կարգն ու օրէնք, ընկերային նկատումներն,
 Եկեղեցւոյ պատուիրանն ալ կ'արդիւնէ :
 Հարկ է կըրենք մենք միասին, մինչեւ վայ
 Մահն ու դամբանն ըզմեզ զատէ՛ իրարմէ :

Ե Ի Ա

Ո՛հ, Յովհաննէս, սրտիդ վըրայ մի՛ դըներ,
 Եթէ երբեմն ըսեմ քեզի բաներ ալ,
 Որ տխրեցնեն քեզ . պէտք չես ա՛յդքան տրտմել,
 Ձեմ ուղեր պատճառ ըլլալ քու ցաւիդ :
 Տէ՛ս ինչպէս լի՛ է անհեթեթ զոյրձերով
 Արքունիքն, ս'ըբան դոռող՝ իր տիկիններն
 Ու հակամէտ ծաղրածութեան, չեմ գիտեր
 Անոնց դէմ ինչպէս խիղատիկ ու կոռելի :
 Ա՛լ մեր միջեւ քէն չըմընաց, այնպէս չէ՞ .
 Գիչե՛ր բարի, վաղուան դըբամը չմոռնաս :

(Սանդուխներէն պարտեզ կ'իջնէ)

ԱԳԱՄ

Ի՞նչ հիանալի խառնուրդ չարի, բարիի,
 Կինը՝ կազմուած մեղքէ, թոյնէ միանդամայն .
 Եւ ինչո՞ւ մեզ կը հրապուրէ . վասնզի
 Ինչ որ լաւ է իր մէջ՝ իրմէ է, մինչդեռ
 Ձինքը ծընող դարուն՝ ինչ չա՛ր որ ունի :
 Է՛յ, սպասաւոր :

(Արուեսակ կու գայ կանքեղով մը՝ գոր կը դնէ սեղանին վրայ) :

ԱՐՈՒՍԵԱԿ

Հրամայէ; Տէր:

ԱԴԱՄ

Պէտք ունիմ

Գուշակութիւն մը ընելու օգին վրայ,
Եւ աստղերէն՝ նորածինի մը մասին.
Պատրաստէ դուն զանոնք, ո՛րքան կրնաս շուտ:

ԱՐՈՒՍԵԱԿ

Անշուշտ փայլո՞ւն եւ սքանչելի. եւ ո՞վ դրամ
Կը ծախսէ մերկ ճշմարտութեան հասնելու:

ԱԴԱՄ

Բայց ոչ այնպէս՝ որ անհրնարին երեւնայ:

ԱՐՈՒՍԵԱԿ

Այդպիսի բան հնարել դուցէ չեմ կրնար,
Որուն վըրայ յետոյ ծնողքն դայթակղին՝
Մեխի մը չէ՞ արդեօք ամէն նորածին՝
Փայլուն աստղ մ՛ընտանիքին երեւցած,
Որ հուսկ յետոյ ապուշ միայն պիտ՛ ըլլայ:

(Մինչ այս՝ Եւա կը հասնի հովոցքին եւ երբորդ պալատականը առ-
ջեւը կ'ելլէ):

ԵՐՐՈՐԳ ՊԱԼԱՏԱԿԱՆ

Գուցէ քեզի զոհողութիւն մ'է իրօք
Ինքզինքդ յանձնել գիշերուան զով զեփիւռին,
Մինչ ես բարի, աղնըւական ամուսին
Մը կը խարեմ, վրաս քաշելով, ով ասպետ,
Քեզի համար՝ դատաւիճիտն աշխարհի,
Եւ երկինքի անէծքն:

ՊԱԼԱՏԱԿԱՆ

Անէծքը երկինքի

Եւ դատաւիճիտը աշխարհի չեն մտներ
Գաղտնիքին մէջ այս ձողաբարձ հովոցքին:

ԱԴԱՄ

(Մտախոս)

Դար մ'ուղեցի՝ որ ա՛լ պայքար չունենամ,
 Ուր սրբացած եւ կանխակալ կարծիքներն,
 Ընկերութեան կարգն ու սարքը վաղեմի,
 Ձխանդարէր ո՛չ, ոք, դար մը՝ ուր հանդէ՛էի,
 Ու ժրպիտով մը անտարբեր՝ տեսնէի
 Ըսպիանայն հին վէրքերուս՝ ըստացուած
 Մարտերու մէջ երկայր։ Ու դարը հասաւ.
 Բայց ի՞նչ օգուտ, երբ այս կուրծքիս տակ կ'ապրի
 Դեռ հողին, այս ժառանգութիւն չարատանջ,
 Ձոր տխմար մարդն ընդունեցաւ երկինքէն,
 Որ կը ձգտի դործել, հանդիստ չի թողուր,
 Կը պայքարի հաճոյքին դէմ անպատիւ։
 Է՛յ, սպասաւոր, դինի բեր՝ հոս, կը մըլտմ.
 Սառած է այս աշխարհն, հարկ է զայն տաքցնել.
 Այս մեր դաճած դարուն մէջ հա՛րկ է այսպէս
 Ողբերգուիլ եւ թօթափել իր ցեղերն։

(Արուսեակ գիմի կը բերէ, Ադամ կը խմէ մինչեւ Պատկերին վերջը)։

Անհուն երկինք, բաց առջեւս, ո՛հ, բաց ինծի
 Ուրհըրդաւոր եւ սրբազան ջու մատեանդ.
 Եթէ ճանչնալ կարենամ ես օրէնքներդ,
 Պիտի մոռնամ այս դարն ու շուրջս ամէն բան։
 Յաւերժական ես դու, մինչդեռ անցաւոր
 Ուրիշ ամէ՛ն բան, կը բարձրացնես՝ մինչ ամէ՛ն
 Բան զեղմէ՛ դատ՝ վար կը դբետնէ։

ՊԱԼԱՏԱԿԱՆ

Վառվառէ, ո՛հ, կարենայի՛ր իմս ըլլալ...
 Երանի՛ թէ Աստուած կանչէր ամուսինդ՝
 Որպէսզի լա՛ւ եւըս զըրկէր նա երկինքն,
 Որուն ուղղեց կեանքին բոլոր ձրգտումներն։

Ե Ի Ա

Լըռէ՛, ասպետ. թշուառն այնքան ողբալի՛
 է, որ թափած արցունքներէս համբոյր մ'ալ
 Ձի մնար զեղի։